

4571

910.4

3-99

1898

274 (P67)
6-99

P. PLACIDO EPHRIKIAN

MECKITARISTA

VASCO DA GAMA

E

A FESTA CENTENARIA

D E

LISBOA



VENEZA

TYPOGRAPHIA DA ILHA DE S. LAZARO

CONVENTO ARMENIO

1898

2004

9104

5-99

Հ. ՍՈՒՔԻԱՄ ԵՓՐԻԿԵԱՆ

ՄԽԻԹԱՐԵԱՆՑ

(219)

65

ՎԱՍՏՈՅ ԿԱՄԱՅ

ԵԴ

ՅՈՒՆԻՏԵՐՆ ՀԱՆԴԵՍԻ

Ի ԼԻ ԶՊՈԽԱ

21088



ՎԵՆԵՏԻԿ - Ս. Պ. Զ. Ա. Բ.

1898

12012

13470

P. PLACIDO EPHRIKIAN

MECKITARISTA

VASCO DA GAMA

E

A FESTA CENTENARIA

DE

LISBOA



VENEZA

TYPOGRAPHIA DA ILHA DE S. LAZARO

CONVENTO ARMENIO


1898

A^c

REAL SOCIEDADE

DE GEOGRAPHIA

DE LISBOA



A O M E U A M I G O

S R . D E A R A U J O

C O N S U L D E P O R T U G A L

E M G E N O V A



MEU QUERIDO AMIGO

A sua homenagem a Vasco da Gama hade certamente ficar como uma das mais eloquentes memorias do IV Centenario da descoberta do novo caminho maritimo das Indias. A penhorante amabilidade, comque m'a consagra, é para mim um titulo de gloria, e toca-me no coração pela espontaneidade da lembrança: é um testemunho publico da amizade viva, que nos une, e da maneira gentilissima, com que o Convento de S. Lazaro me tem sempre recebido, desde que no centenario de Santo Antonio me foi dado o prazer de apertar pela primeira vez, em Padova, a mão do moço e talentoso astronomo P^o. Coren-Sinan, companheiro do meu querido amigo.

Agradecendo a honra que o Padre Placido consagra ao meu paiz e ao mais obscuro dos seus escriptores, anceio o momento em que num abraço lhe manifeste a minha gratidão. Desejo todas as prosperidades a esse Convento, onde os sabios e os artistas disputam primasias, entre o pessoal da Communidade, continuando a sua poderosa tradicção intellectual. Com a mais fraternal estima,

Seu muito amigo e admirador

Genova 22 de junho.

JOAQUIM DE ARAUJO



Վասրոյ կամայ

ՎԱՍՐՈՅ ԿԱՄԱՅ

Ե Ւ

ՅՈԲԵԼԵԱՆ ՀԱՆԴԵՍՔԻ Ի ԼԻԶՊՈՆԱ

Ա չ Ա տարւոյս գեղեցկազոյն ամսոյն մէջ
(մայիս 15-30) Լուսիանիոյ մայրաքաղա-
քում, Հնդկաստանի ծովային ճանապարհի
զիւտին շորսհարիւրամեկի առթիւ՝ կատարուե-
ցան մեծամեծ հանդէսներ, որոց համառօտ
նկարագրի հետ, ըստ ինսկրոյ ազնիւ բարե-
կամի մը, պարտք կը համարիմ յօրինել աստ
նաեւ այդ հանդիսից զիւցազնի՝ հաշականուն
վասքոյ կամայի կենսագրականը, որ պատ-
մութեան մէջ կը փայլի այն կենդանի լոյ-
սերու նման՝ որբ յաճախ փայլակելով երկնից
սպիտակաթուխ ամպերու տակէն, յուշիկ յուշիկ

1. Յովակիմ Արաշիոյ անուանի բանաստեղծ
և մատենագիր Լուսիանացի, անդամ Լիզպո-
նայի թագաւորական ճեմարանին:

կ'անհետանան կը կորսուին ի մթութեան : Ծնած է նա 1469ին ատենները , Այնէս կոչուած փոքրիկ ծովեզերեայ քաղաքի մէջ , Լիզպոնայի հարաւակողմը , 24 փարսախ հեռու : Ազնուական տահմի մը գաւակ լինելով՝ ի մանկութենէ վարժեցաւ նոյն ժամանակի յառուկ ասպետական և գիտական կրթութեամբը , որոնցմոլ լուսիտանիա այդ գարու մէջ ունեցաւ ոչ սակաւ մեծանուն և հայրենեաց օգտակար զաւակունք : Հնդետասաներորդ գարու մէջ հանճարեղ և քաջասիրու անձինք՝ ծովային ճամբորդութիւններ ընելով , նոր նոր երկիրներ գտնալը իրենց մեծ պարծանք կը համարէին և հիմնովին կ'ուսումնասիրէին հին հեղինակաց տիեզերաբանական և աշխարհագրական գրքերը : Այդ գարու մէջ զըմուար էր զտոնել զիաննական մը որ չուսումնասիրէր Ստրաբոնը և Պտղոմէոսը , և երեւակայութիւնը չվառէր ընթերցմամբ Մարկոս Պօղոսի , Մենտիլիի , Քարփինիի , Ռոյիզպոտիքի և այլոց ուղեգրական նկարագրութիւնները : Այդպիսիներէն էր և մեծահըշակն Վասքոյ , որ իր ուսմունքն աւարտած էր , ոչ միայն լուսիտանիոյ այլ և բոլոր Եւրապիոյ մէջ հոչակուած Սակրէսի նաւային վարժարանում : Վարժարանական ընթացքը աւար-

տելէ վերջ թէւ պատմագիրք շաւանգեն ինչ իւր գործոց վրայ , սակայն ամենքն այլ միաբան կ'ըսեն թէ Յովհաննէս Բ թագաւորի ժամանակ , նա ունէր նաւարկութեան մեծ յաջողաւ կութիւն և փորձ : Հաւանական է կարծել որ Վասքոյ իւր ժամանակին երեւելի նաւապետաց ումանց հեռաւոր ճամբորդութեանց ընկերացած լինի և այլպիսի պարագայից մէջ փորձացած լինի և այլպիսի պարագայից մէջ փորձացած լինի և ասացած : Իւր ուղեւորութենէն և անունը անմահացնող զիւտէն առաջ՝ արգէն համբաւաւոր զարձած և կոշուած է նաւապետ խոհեմութեան , քաջասրութեան և հաստատամութեան մէջ ոչ ոք կարող էր զինքը գերազանցել : Նոյնպէս մեծ յարմարութիւն ունէր կատարելու նոյն իսկ ամենապժուարին բանագնացութիւններ , և ի գէալ ժամու վճռական միջոցներու ալ ձեռք կը զարնէր : Գործող մարդու մը կարեւոր ամենայն յատկութիւններէ զատ , ունէր նաեւ ընկարձակ գիտութիւն . կարգացած էր բոլոր անուանի նաւազնացից օկարգացած էր բոլոր անուանի նաւազնացից աշխական գրուածքներն և յիշատակագրեր . աշխարհացուցիք վրայ պարզ հայեացք մը տալով մոտած առջեւ կը բերէր նոյն իսկ երկրագնայոյ սակաւածանօթ երկիրներու և քաղաքաց ասակաւածանօթ երկիրներու և գլխաւոր բերանքները , և անոնց բնակիչք և զլիաւոր բերանքները : Ասոնց վրայ աւելցընենք նաեւ իւր գերերը :

ըազանց յատկութիւնքն . իբրեւ նաւապետ ու նէր անփոփոխ և անսյլայլ վաստանութիւն յաջողութեանց , մեծ տենչ փառաց և խորին հաստատուն հաւասար Աստուծոյ բարութեան վրայ :

Բարթուղիմէս Տիազի և Քոլիիհամի ճանքորդութիւններէն վերջ վասքոյի երեւակաշյութիւնը վառուած և մոտաց մէջ տոգորուած էր՝ ծովային ճանապարհով Հնդկաստան երթալու գաղափարը : Կ'ենթագրովի թէ նրչափ մեծ եղաւ իրեն ուրախութիւնը , երբ տեսաւ թէ Լուսիտանիոյ Էմմանուէլ նորապասակ թագուորն ալ այդ մոքով և գաղափարավ լեցուած , իր աշխարհի վաճառականութիւնն եւս քան զեւս ծաղկեցնելու համար , կ'ուզէր Բարեյուսոյ Գլմէն անցնելով զէպ ի Հնդկաստան տանող նոր ճամբայ մը գտնել : Թագաւորն իւր այս գաղափարն իրազործելու համար՝ ամէն միջոց ձեռք առած և շատ իմաստուն և երեւելի նաւապետաց առաջարկած էր , խոստանալով մեծ պատիւ և փառք անոր , որ կարենար իւր փափաքը կատարել : Բայց երբ այնչափ երեւելի նաւազնացներէն մէկը չի համարձակիր ծովային այդ մեծ արշաւանք ընելու , այն ժամանակ թագաւորն իւր բոլոր յոյսը գնելով վասքոյի վրայ , զինքը կ'անուանէ առաջին նաւապետ կամ ծովայիշ

այդ գժուարին ուղեւարութեան : Այնուհետեւ փոյթ ընդ փոյթ կը սկսին պատրաստութիւններ աեսնել . թազաւորը վաղուց գիտնալով որ պէտք չէ գրամ խնայել այսպիսի ուսումնական և շահաբեր ճամբորդութեան մը , իւր հարստութեան մեծ մասը կը շնորհէ այդ նպատակին : Երկայն և անստոյգ ուղեւարութեան համար կարեւոր ամէն տեսակ սպաշարներ առատօրէն կ'ամբարեն նաւերու մէջ . ինչպէս , հաց , զինի , ալիւր , մորթելու կենդանիներ , համեմանք , զեղեր , զէնքեր , զրահներ , և այլն : Լուսիտանիոյ մէջ գտնուած ամենէն քաջ և վարժ նաւապետներ և նաւասահներ ընկերացան վասքոյի այս մեծ ուսումնական արշաւանքի , յորոց յիշենք երեւելին Բարդուղիմէս Տիազ , որ տասը տարի առաջ Բարեյուսոյ Գլուխը հասնելով՝ անուանած էր զայն Գլուխի Մրրկաց : Այս ճամբորդաթեան համար նոր պատրաստուած տորմիզն կը բարկանար Յ նաւերէ . Սուրբ Գրիգիելին վրայ , որ 420 տակառաչափ կրնար բառնալ , Վասքոյ կամայ կանգնեց թագաւորէն իրեն նուիրուած զրօշը . Սուրբ Ուախյելի նաւապետ եղաւ իւր եղբայրն՝ Պօղոս կամայ . իսկ Պերրիոյ փաքրիկ նաւուն առաջնորդութիւնն ալ , որ հաղիւ 50 տակառաչափ կրնար

բառնալ, յանձնուեցաւ Նիկողայոս անուամբ փորձառու նաւազեափ մը: Նաւատորմդի մէջ կային 160 անձինք, որոնց մէկ մասն կը կազմէին փորձ նաւապետներ և նաւասահներ, երլրորդ մասն քաջ և ընափր զինուորներ, և երրորդ մաս մ'ալ մահապարտ բանտարկեալներ, որոնց խստացաւ թագաւորը ներամմ շնորհել, եթէ յաջողութեամբ ողջ առողջ գառնային ի հայրենիս: Ամէն պատրաստութիւններէ վերջ, Էմմանուէլ թագաւորը մեծ շքով զնաց Լիզպոնայէն երկու մղոն հեռու Պելէմ արուարձանի մէջ կառուցուած Ուշոթելլոյի եկեղեցին, ուր ներկայ էին բազմաթիւ ժողովուրդք և ազգականք այդ ուղեւորութեան մասնակցող անձանց: Յեւ ըստ սովորութեան սուրբ Պատարազը տեսնելու և եպիկոպոսի օրհնութիւնն առնելու, թագաւորն կը սկսի սրտաշարժ ճառ մը և խօսքերն սողղելով առ Վասրոյ, կը բացատրէ թէ ի՞նչ մեծ յստ առնին իր հետ ամբողջ Լուսիտանիա՝ այդ ուղեւորութենէն և թէ ի՞նչպիսի յաջողութեանց կը սպասեն. ի վերջն իրեն կը յանձնէ Քոլիելամի ուղեւորութեան աշխարհացոյցը, շատ մը աեղեկատու թղթեր, և քանի մը յանձնարարական նամակներ առ ասիացի իշխանն և առ թագաւորն Քալիքութիւն:

Փաքրիկ տարմիղն 1497 տարւոյ յուլիս 8ին սկսու փառաւորապէս կարել ծովու մակերեւոյթը, արտասուօք ազգականաց և բարեկամաց, մաղթանօք և ծափահարութեամբ եւ ռանդուն ժողովրեան: Վասրոյ նաւերուն ընթացքը ուղղելով զէպի Դալարի Գլխոյ կղփեները, հօն հասաւ օգոստոս 3ին, և յետոյ յառաջ զիմելով հանդիպեցաւ. Մինայի նաւահանգիստը, և անսափ ուղղակի զէպ ի հարաւ նաւերով իսարիսին նետեց Ս. Հեղինէի խորշի մէջ, ուր ցամաք ենելով շաբաթ մը կեցաւ, զիտելու և ուսումնասիրելու համար տեղւոյն բնակչաց բարքը, տարազը և սովորութիւնքը: Վերջապէս ճամբայ ենելով թարեյուսոյ Գլխէն անցաւ նոյեմբեր 22ին, և զէպ ի արեւելեան եղերը նաւելով ցամաք ելաւ Ս. Պեղագիստի խորշէն, և ասպա զեկտեմբեր 47ին հասաւ Քրուզի ժայռերուն: Համառօտութեան համար զանց կ'ընեմ մանրամասնօրէն յիշելու Վասրոյի հանգիպած ամէն տեղերը: Ընդ հակառակն, իիստ յարմար կը համարիմ, և ընթերցողաց ալ անշուշտ հաճելի պիտի թուի, եթէ ընթեռնունք աստ հոչակապանծ Քամէնսափի¹ այն տողերը, որովք կը նկարազգը այն

1. Քամէնսափ մեծահռչակ բանաստեղծ և եռանդուն հայրենասէր Լուսիտանացի (1523-պասքոյ)



ուրուականն որ կը հանդիպի վասքոյի՝ Մրրկաց գլխէն անցնելու պահուն.

«Արդէն կ'ըսէ (վասքոյ) հինգ անգամ ծածկուեր էր արեգակն, քանի որ այն տեղուանքէն հեռացեր էինք, ինչուան այն ատենն անձանօթ ծովերն ճեղքելով. յաջողակ հողմանք քաջզբասիթ կը շնչէին. զիշեր էր, և մենք հանգիստ ու անհոգ՝ կը հսկէինք նաւուն խելացը վրայ. և ահա յանակնկալս՝ օղը մթնցընող ամակ մը երեցաւ մեր զլուխներուն վրայ :

«Այնչափ ահազին և այնչափ թանձրախիտ էր այդ ամպը՝ որ անընկճելի ահաբեկութիւն մը ձգեց ամենուս օրտին մէջ. կը մնչէր ծովը ու կը շառաչէր՝ ինչպէս սեաւ ժայռի մը հետ բախելուն ատեն։ Ո՛վ զերագոյն կարողութիւնն, կ'աղաղակէի ես, ինչ աստուածայինն սպառնալիք կամ որպիսի՞ գաղտ-

1879), որ իւր Լոռսիատք կամ Լոռսիտանականը քերթուածոյն նիւթ առնելով Վասքոյ կամպի առաջին ուզեւորութիւնն ի Հնդկէս, իւր ազգին բանաստեղծական պատմութիւնն ըրած է և գերազանց կերպով յաջողած։ Իւր երրորդ հարիւրամեայ գարագարձի առթիւ Բալվանքուը հրապարակած է 1880 տարւոյ 369-372 իջից մէջ էր կենսագրութիւնը։

նի հրաշք մը կը ծածկէ մեղի այս ծովը ու այս երկինքը. վասն զի մրրկէ մը աւելի բան մ'է ասիկայ :

«Հազիւ թէ խօսքս լմնցուցեր էի, և ահա օդուն մէջ մեծամարմին ու զօրաւոր ուրուական մը կ'երեւնար. անգեղեայ կերպարանք մ'ունէր, յաղթ մարմին մը, ճակատը մը ըրբկայոյզ, աշը զողացեալք, ու չարութիւն և սրամտութիւն նկարուած երեսին վրայ. տրժոյն, աւազախառն մազերով, սեւ շրժամկք և գեղին ակուաներով։

«Այնչափ ահազին էր մեծութեամբ՝ որ երկրորդ Հողոսի արձան մը կրնար սեպուիլ, աշխարհի եօթն հրաշալեաց մէկն։ Կը խօսի, ու ահազնասաստ ու մոնշալից ձայնը՝ կարծես թէ անզնզոց խորունկէն կ'եւնէ։ Զինքը տեսնելուս և ձայնը լսելուս պէս՝ սարսուռ մը խաղաց մեր մարմնոյն մէջ, ու մազերնիս տնկուեցաւ զլուխներուս վրայ։

«Աղաղակեց. Ո՛վ քան զամենայն ազինս յանկանագոյն ժողովուրդ, որ մեծամեծ զործերովիդ զարմացուցիր զաշխարհ, ու կարգէ զուրս աշխատանքներուկ՝ տուած զժնդակ ու անթիւ պատերազմներուդ մէջ՝ երեք չես զիտեր հանգչիւ, ու հիմա այս յաւիտենական սահմաններն ալ խորտակելով, կը համարձակիս նա-

ւագնաց ճանապարհորդել այն ընդարձակ ծուլուց վրայ, որոնց պահպանութիւնը երկար ատեններէ ի վեր ինծի յանձնուած է, ուր օտար նաւ մը երբեք իր ընթացիցը հետքը ձգած չէ :

«Կու գաս քննել բնութեան, ու այս զիշին տարերց մէջ ծածկուած գաղանիքը, առ որ ոչ ոք ի մահկանացուաց համարձակած է երբեք, որչափ ալ մեծ ըլլայ ազնուականութեամբն ու հանճարավը : Լսէ՛, վասն զի յայտնի են ինձ, թէ որպիսի վասնզք և աղէսք պահուած են ցու անսահման յանդզնութեան՝ ընդարձակատարը Ոլլիիանու վրայ, ու այն աշխարհաց մէջ՝ զորս ահաւոր և արիւնուշաղ պատերազմներով պիտի նուաճես :

«Գիտցիր որ այս ուղեւորութեան յանդզնող ամէն նաւերուն՝ ոխերիմ թշնամի պիտի ըլլան այս ժայռերը, ու խաղալիկ հողմոց և սաստիկայոյզ մրրկաց. և այն առաջին նաւատորմիզն որ այս լծընկէց ծովէն համարձակի անցնիլ, այնպիսի պատուհան մը յանակնկալս վրան պիտի բերեմ, որ վտանգը ոչինչ սեպուի՝ անոր հետեւորդ պղեսից առջեւ :

«Հոս, եթէ չեմ խարուիր, զիս գտնողին կարող պիտի ըլլամ լիովին իմ վրէժս առնուլ, և բու յամառ վստահութեանդ պատու-

հասը հոն պիտի չմենայ. վասն զի տարուէ տարի պիտի գան հասնին ձեր նաւերը հոս խորտակուելու համար, ու այնպիսի վտանգներէ անցնելու՝ որ աղիտից մէջ ամենէն փոքրազյնը պիտի սեպուի մահը » : (Լուսիւտանականք, երգ Ե. թարգմանութիւն Հ. Գարեգին Վ. Զարբեհնանալեան) :

Դեռ առաջ տանելով ահագնատեսիլ ուրուականն իւր խօսքերը, չար գուշակութիւններ կ'ընէ ապազյ լինելիք գէպքերու, այն պէս որ հազիւ թէ խօսքը կը լմացընէ, վասն քոյ զայրացած և ահարեկ կը հարցընէ և կ'ուզէ իմանալ իր ո՛վ ըլլալը : Այն ասեն ուրուականը կը պատասխանէ .

«Ես այն մեծ ու թաքսն զլուին եմ՝ զոր դուք Գլուխ Մրրկաց կը կոչէք: Ոչ ոք ի մահկանացուաց, Պաղոմէսս, Պոմպոնիսս, Ստրաբոն, Պլինիսս, չկրցան ճանշնալ զիս: Երկրիս ամենէն աւելի ահաւոր հակայից մէկն եմ, Ենգելագեայ, Եզէսի և անոր որ հարիւր ձեռք ունի. իմ անունս է Ազամաստոր, որ վուկանոսի շանթիքը թօթափողին դէմ արուած պատերազմին մասնակից էի...» : Լուսիտանացի քերթողի այս մի քանի առներով թող բաւականանան ընթերցողք, թէ եւ արժան էր ի մէջ բերել իւր աննման քեր-

թուածէն նաեւ ուրիշ տողեր, որոնցմալ խիստ լաւ նկարագրած է իր զիցազնը, սակայն դրութիւնս ընդարձակելով ձանձրալի լինելէ խորշելով՝ զանց կ'ընեմք։ 1498 տարւոյ յունուար 10ին մեծանոն ծովակալս գտաւ զետ մը և անուանեց Պղնձի գետ (Rio do Cobre), և երկիր մ'ալ զտնելով՝ անունը փրաւ Երկիր Բարի Ազանց (Terrra da Boa Gente)։ Հինգ օր այս երկիրը կենալէ վերջ՝ Սոփաւայի եզերքէն նաւելով մարտի առաջին օրերուն մէջ հասաւ Արար մահմէտականաց հարբաւառութեամբ ճոփի Մողամղիք քաղաքը։ Առաջին անգամ մեծ սէր և ընդունելութիւն կը զանեն Լուսիտանացիք այս տեղ, բայց հազիւ թէ Արարք կը տեղեկանան ասոնց մահմէտական չլինելուն, մէկէն կը մտարերեն և կը պատրաստուին զիրենք սպաննելու։ Բայց Վասքոյ ժամանակ վաստիկելով փութով կը զինէ իւր նաւուն երկու մեծ մակոյիները, որոց միոյն վրայ ինքը կը նատի խումբ մը ընտիր զօրաց հետ և միւսն կը յանձնէ Նիկողայոս նաւապետին, և զիմելով Արարաց նաւերուն վրայ կը հարամայէ իրեններուն ումբակոծել. անոնք սարսափահար կը սկսին փախչիլ։ Հոս առջին անգամ հանդիպեցաւ Վասքոյ արաբական մեծամեծ նաւերու, որոց մէջ

կը գործածուէին ուղեցոյցն և ծալային քարտէներ։ Լուսիտանացիք ձեռք կը ձգեն և կ'աւարեն այս նաւերէն մէկ քանին, որոց մէջ գտնուած իրեղէնները կը բաժնէ Վասքոյ նաւաստիներուն՝ իրեն պահելով միայն քանի մը արաբական զրբեր, զորս միտք ունէր Լիզպոնա զարձած պահուն՝ նուիրել թաղաւորին։ Ճամբան շարունակելով կը հասնի նոյն ժամանակ վաճառականութեամբ իւստ ծաղկած Մոմազազա քաղաքը։ Մոմազազացիք այլ կրօնական մոլեռունդութեամբ չէին տարբերիր Մոմազակիքցիններէն, և իրենք ալ փորձեցին վասել ոչնչացընել Լուսիտանական տորմիղն, բայց արթնութեամբ և խորազիւութեամբ վասպոյի բան մը շկրցան ընել։ Մոմազազայէն առազաստները բացուեցան և նաւերն սկսան յառաջ խաղալ գէպ ի Մելիտա, ուր համելով մեծ սէր և ընդունելութիւն գտան աեղացիններէն։ Քաղաքին իշխանն ալ այցելեց Լուսիտանական տորմիղն և մեծապէս պատուուեցաւ։

Վասքոյ ապրիլ 28ին ելնելով Մելիտայէն և զիմելով գէպ ի Մալտապարի եզերքը, հուսկ ուրեմն հասաւ. և խարիսխ ձգեց Քաղաքութ քաղաքի զիմացը մայիս 17ին։ Քաղաքացիք տեսնելով Լուսիտանացոց նա-

ւերը , որը իրենց ձեւերով նորօրինակ էին իրենց համար , մարդ զրկեցին տեղեկանալու թէ ի՞նչ նպատակաւ և ուսկից եկած են : Վասքոյ իր ընկերաց խորհրդով մէկէն ի մէկ ցամաք չելաւ , այլ եկող հնդիկներուն հետ Լուսիտանացի մահապարա մը թողուց որ քաշաբ իջնէ տեսնելու համար թէ ի՞նչ կերպ հետր կը վարուին : Հազիւ թէ ցամաք կը հասնի բազմութեամբ հետաքրքիր ժողովուրդը կը շրջապատէ նոր օտարականը և կը սկսին գանազան հարցմանիջներ ընել , նա ալ լեզունին չգիտանալով լուռ մունչ կեցած երեսնին կը նայի : Վերջապէս հնդիկները կը գանեն Մուսայիտ անոն Մարիտանացի մը որ Մպանիացւոց լեզուն զիտէր : Մա մօտենաւով Լուսիտանացւոյն կոշտ կերպով մը կ'ըսէ . «Ո՞ր սատանան զքեզ հոս բերաւ» , և յետ ուրիշ հարցմանց կ'աւելցընէ թէ ինքն տեսած է Լուսիտանացիներ ի թունուզ և կը զարմանայ թէ ի՞նչպէս նաւերով ծովով եկած են ի Քալիքութ , վասն զի ինչուան նոյն ատեն ծանօթ էր միայն ցամաքային ճամբան , որ է Գահիրէի վրայէն անցնելով կու գային Հնդկաստան : Մուսայիտ նոյն օրը յետ պատուելոյ զԼուսիտանացին և կերակրելոյ , կը փափաքի տեսնել նաւատորմդին զլսաւորը :

Նաւատորմդին մօտեցած շմօտեցած Մարիտանացին Մպանիացւոց լեզուով կը սկսի իօս սիլ և բարձր ձայնավ կը կանչէ . «Ուրախ լուրեր , բարի լուրեր , յակինթներ , զմբուխտներ , անզին ակունք . շնորհակալ եղէք Առառուծոյ , որ զձեզ այնպիսի երկիր մը հասուցեր է որ լի է աշխարհիս ամենայն հարստութեամբ և բերնով պատմելը անհնարին է» : Լուսիտանացիք այսպիսի հեռաւոր երկրի մը մէջ լսելով իրենց ծանօթ լեզուն չափազանց ուրախութենէ սկսան լալ : Վասքոյ համար լսութեամբ հետ և հարցուց թէ ի՞նչ կրօնքէ և ի՞նչպէս եկած է ի Քալիքութ : Մարիտանացին առանց ծածկելու իւր Մահմէտական լինելն , իր անձի վրայ տեղեկութիւններ տալէ վերջ աւելցուց՝ թէ ինքը միշտ սիրած է զԼուսիտանացիս և թէ այժմ եւս իրենց պէտք եղած և ձեռքէն եկած օգնութիւններն ամենայն սիրով պարաստ է ընելու :

Յետայ Վասքոյի աղաչանօք զնայց Մուսայիտ Քալիքութի Զամորին թագաւորի մօտ յայտնելու համար թէ աշխարհիս մէկ ծայրէն քրիստոնեայ թագաւոր մը Քեզի հետ բարեկամութիւն հաստատելու համար նաւերով մարդիկ զրկեր է յանձնարարական թղթերով :

Թագաւորը շատ ուրախացաւ և մէկէն հրաման տուաւ որ օտարականաց նաւերն մտնեն Փանտարանի նաւահանգիստը : Բայց վասքոյ խոհեմութեամբ չփութաց մտնել վերոլիշեալ նաւահանգիստը, և խօսք տուաւ որ անձամբ իջնէ քաղաք և իր խնդիրքներն ընէ առ թագաւորն : Վասքոյի ընկերներն կասկածելով թէ վտանգ մը կրնայ հանգիպիլ կը ջանային համոզել զինքը որ քաղաք չենէ, բայց նամիշտ հաստատ իւր որոշողութեան վրայ, ուղեց անձամբ տեսնուիլ Զամորինի հետ և իր թագաւորի յանձնարարութիւնքը կատարել : Իւր Պօղոս կամայ եղբօրը յանձնելով առոմդին կառալարութիւնը, հետն առած ընկերներէն 42 կարիճներ, մակոյիսլ կը գիմէ զէպի ցամաք : Արդէն Զամորին յանձնած էր իւր հազարապետին մեծ շքով ընդունել զվարքոյ, այն արարողութեամբ ինչպէս կ'ընդունէին մեծամեծ տէրութեանց գեսպանները : Նոյն օրը բալոր Քալիքութ քաղաքը ոտքի վրայ էր, թագաւորի հազարապետը իր փառաւոր գահաւորակով 200 հնդիկ աղնուականաց հետ ծովեզերքը կ'սպասէր հիւրին : Երաժշտական փողհարսութեամբք ցամաք ենելով Վասքոյ նստաւ իրեն համար պատրաստուած գահաւորակի մը վրայ : Ինչպէս հա-

զարսպետի նոյնպէս և վասքոյի գահաւորակը ուսոց վրայ բարձած կը տանէին հնդիկները զէպի ի թագաւորի պալատը¹, իրենց կը հետեւէին ոտիւք Լուսիտանացի տասուերկու կտրիճներն, 3000 տեղացի զօրքեր և անհամար բազմութիւն մը քաղաքացեաց :

Պալատը հասնելով Վասքոյ կը փութայ իր յատուկ վսեմ և ծանր ոճով, յետ ողունատութեան յայանել Զամորինի՝ իւր թագաւորի փափաքն նկատմամբ վաճառականութեան, որոնց ամենայն հաճութեամբ մտիկ ընելէ վերջ հնդիկ թագաւորը հրաման կուտայ որ այնուհետեւ Լուսիտանացիք ազատ մուտք ունենան իրեն երկիրը և վաճառականութեան զբաղին : Առանձին թուղթ ալ զրել տալով առ Էմիմանուէլ թագաւորն, կ'ստորագրէ և կը յանձնէ Վասքոյի :

Լուսիտանացի ծովակալի այս առաջին այցելութիւնն և հետեւանը թէեւ մեծ ուրախութիւն պատճառեց իրեններուն, սակայն քիչ ատենէն սուտ զրպարտութեանց պատճառը

4. Բազմավորի 1849 տարւոյ 88-91 իջեց մէջ հրատարակուած է համառօտիւ Վասքոյ կամայի ճամբորդութեան պատմութիւնն, յորում փափաքութք կընան կարգալ այդ պալատի և հնդիկ թագաւորի զգեստուց նկարագրը :

ուաւ հարկադրուեցաւ վասքոյ դառնալ իւր աշխարհը : Մաւրիտանացիք և Արաբք , սրաց ձեռքն էր նոյն ժամանակ Հնդկաստանի վաճառականութիւնը , վախնալով որ չինի թէ Լուսիտանացիք իրենց շահուն վաս բերեն , կը համզեն Հնդկաց թագաւորն թէ այդ օտարականները վաճառականութեան և բարեկամութեան պատրուակաւ կ'ուզեն լրացել քու աշխահդ , որ վերջը մեծամեծ նաւերով և բաղմաթիւ զօրքով զան ձեռքէդ թագաւորութիւնդ առնուն : Զամորին այս զրաբարտական խօսքերուն հաւատալով երբ միաքը զրաւ լուսիտանացիները մէկիկ մէկիկ նաւերէն հանելով ձածուկ կերպով սպաննել , և երբ գէպքեր ալ սկսան հանդիպիլ , արթունն վասքոյ ճարասարութեամբ իրենները հաւաքեց , և թագաւորէն հրաման առաւ իր երկիրը դառնալու , զի արգէն իւր զիխաւոր նպատակին հասած և իր հայրենեաց և բոլոր Եւրոպիոյ մեծ ուրախութիւն պատճառող զիւտն ըրած էր : Հետք շատ հարսաւոթիւններ առած , հոկտեմբեր 15ին (1598) առազաստները բայցաւ և ուղի անկաւ գէպ ի Եւրոպա : Այս ճամբորդութիւնը իսխատ տաժանելի եղաւ , վասն զի բաց ի որոշ ճամբայ չզիտնալէ , մեծապէս նեղուեցան , միրիկներէ , անյաջող

հովերէ և կլիմայի փոփոխութենէ , և շատերը հիւանդանալով մեռան , այնպէս որ 160 հոգւոյ տեղ , հազիւ 50 հոգւով հասաւ վասքոյ իր մայրաքաղաքը 1499ին սեպտեմբերի մէջ , զրեթէ 2 տարի և 2 ամիս իր անկից ելնելէն վերջ : Թագաւորը զինքը ընդունեցաւ շքեղաշուք հանդէսներով , հասարակաց տօներ կատարուեցան և եկեղեցեաց մէջ շնորհակալեաց երգեր երգուեցան : Վասքոյի տարեկան առաջ եկամուտ կապուեցաւ և Եմմանուէլ իրեն տուաւ հոյանուն տիտղոս մը առնուանելով . Ծովակալ Հնդկաց , Պարսից և Արարաց ծովերուն :

Հոչականուն ծովակալիս այս ուղեւորութիւնն վաճառականութեան սպատմութեան մէջ մեծ զարազուխ մը կը կազմէ , այսու նա ուսոյց արեւմուեան ազգաց , հեռաւոր և հարստութեամբ ճոխ արեւելքի ծովային ճանապարհը , որ մեծ զիւրութիւն մասոյց և կը մատուցանէ վաճառական ազգաց :

Վասքոյի գարձէն քիչ վերջ կարծես հարբատութեամբ և փառօք եւս քան զեւս ճոխանալու մտօք , Եմմանուէլ թագաւորը ուրիշ տորմիղ մ'ալ պատրաստելով և յանձնելով Ալվարէդ Քապրալի զրկեց ի Հնդկս : Այս ուղեւորութեան ամենանշանաւոր գործն եղաւ

Պրագիլի յանկարծական գիւտը , որուն գըտնողները կարեւորութիւն չտալով՝ տորմիղն ուղղեցին դէպ ի Քալիքութ քաղաքը և Քապալ հոն վաճառատուն մը բացաւ : Բայց հազիւ թէ Լուսիտանական տորմիղն իր գործերն տեսնելով առաջաստները հովուն կու տար Եւրոպա դառնալու , տեղացի Հնդիկները և Մաւրիտանացիները յարձակելով ասոնց վաճառատան վրայ , մէջը գոնուած Լուսիտանացիները բոլոր սպաննեցին : Այս լուրը հազիւ թէ Լուսիտանիա կը հասնի անզէն և անդ կ'որոշակի և կը վճռուի պատերազմ բանալ ընդդէմ Հնդկաց և եղած վասուց հատուացումն պահանջել : Պատրաստուեցան 20 նաւեր և երեք տորմղաց բաժնուեցան , որոց ընդհանուր ծովակալ կամ հրասանատար դրուեցաւ Վասրոյ և առաջին տորմիղն հետո բաղկացած էր 10 նաւէ համբայ ելաւ մարտ 2ին (1502) , միւս տորմիղներն ալ յետոյ ճամբայ ելան , երթալու միանալու իրեն հետ Հնդկաց ծովու մէջ : Յաջողակ հողմով Բարեյուսոյ Գլխէն անցնելէ վերջ Վասրոյ նաւեց երկայնութեամբ Ափրիկէի արեւելեան եղերը , և վրէջը առաւ բոլոր այն ծովեղերեայ քաղաքներէն , որք իւր առաջին ուղեւորութեան ժամանակ զինքը նեղած էին

և մէկ մէկ լաճառատուն բացաւ Սոֆալայի և Մողամնիքի մէջ : Հնդկաստանի եղերաց մօտեցած ժամանակ այն կողմի բնակչաց մէջ սարսափի ձգելու համար , հանգիպելով եւ գիւտական հարստու նաւու մը կը բռնէ զայն և միջի հարստութիւնները աւարելով , նաւը կրակի կու տայ : Յետայ Քանանուր երթալով կրակի կու տայ : Յետայ Քանանուր երթալով կ'ստիպէ տեղւոյն իշխանը իր հետ դաշնակցելու , և ի վերջոյ հասնելով Քալիքութ , որ իւր ուղեւորութեան զիւսաւոր նպատակն էր , կը տիրէ նաւահանդատի մէջ գանուած բոլոր հնդկական նաւերու : Զամորին սարսափահար պատգամաւոր զրկելով խօսք կու տայ Լուսիտանացոց փառաւոր վաճառատուն մը տալու , բայց իր հայրենակցաց արեան վրէժինդիրն վասրոյ , չուզեց ունկն զնել ու է խոստման եթէ նախապէս լիսով հատուցումն ընեն : Զուր տեղ երեք օր պատասխանի սպասելէ կախել տուաւ և չարաչար կերպով մեռվերջ , կախել տուաւ արագաց աւուրց մէջ և յարսնած էին նախընթաց աւուրց մէջ և յարսնած օրը սկսաւ ոմբակոծել քաղաքը : Յետ ջորդ օրը սկսաւ ոմբակոծել քաղաքը : Յետ բաւական մաս մը կործանելու և թշնամին նուածելու , հոն թողուց իր նաւերէն մէկ քանին նաւահանգիստը պաշտպանելու հաքանին նաւահանգիստը պաշտպանելու համար և ինքը մնացած նաւերով ճամբայ ելաւ

գէպ ի Քոչին որ Քալիքութի սահմանակից
տէրութիւն մ'էր : Այս երկու տէրութիւնք
իրարու հին թշնամիներ լինելով, յաջողեցաւ
Վասքոյ Քոչինի թագաւորի հետ զաշնակցե-
լու և հոն հաստատեց վաճառատուն մը : Յա-
ջորդ տարին հրաման ստացան Լուսիանա-
ցիք շինելու նաեւ բերդ մը նոյն եզերաց
վրայ, և այսպիսով նոյն ժամանակ տէր զար-
ձան նաւահանգստին և Քոչին եղաւ իրեւ
խանձարուրք մը իրենց ապագայ կալուածոց
ի Հնդիկս : Վասքոյ Մալապարի կողմերը
թողուց 5 նաւ, որպէս զի պէտք եղած ժա-
մանակ, Քոչինի թագաւորի հետ պաշտպա-
նեն Քալիքութի մէջ կրկին հաստատած Լու-
սիանացոց վաճառատունն, ընդդէմ Զա-
մորինի : 1503 տարւոյ զեկաեմբեր 20ին
13 նաւով ճամբայ ելաւ մեծանուն ծովակալս
գէպ ի հայրենիս և հակառակ հովերու և
մրրկաց պատճառաւ հասաւ ի Լիզպոնա սեպ-
տեմբեր 1ին (1504) : Թէաէտեւ Եմինանուէլ
թագաւորէն և բոլոր իւր ազգէն մեծապէս
պատռուեցաւ և զանազան տիտղոսներ և ար-
տօնութիւններ ընդունեցաւ Վասքոյ, բայց այ-
նուհետեւ 21 տարւոյ չափ իւր կեանքը
մնաց մթութեան մէջ : Բայրութին հեռա-
ցաւ թագաւորական պալատէն և տէրութեան

դործերէն, և այդ միջոցին իր զործոց և վա-
րուց վրայ ամենեւին աեղեկութիւն չկայ :
Եմինանուէլի մահէն վերջ երբ արքայական
զահը կը բարձրանայ Յովհաննէս Գ, գարձեալ
վասքոյ կարծես ի մեռելոց յարութիւն կ'առ-
նէ : Իւր ալեւորեալ հասակին մէջ, Յովհան-
նէս Գ զինքը առանձնական քաշուած կեանքէ
կը հանէ և անուանելով Փոխարքայ Հնդիկաց,
շատ ընծաներ տալով կը զրկէ հանդիմիւ
Հնդկաստան, 43 կտոր մեծ և փոքր նաւե-
րով (9 ապրիլ 1524) : Իւր այս վերջին
ճամբարութեան ժամանակ էր որ նաւաստի-
ները սասափի փոթորկի և նաւակոծութեան
հանդիպելով սարսափանար և յաւսաբեկ սկսան
աղաղակել թէ երկիրը կը զսզար իրենց տակ,
առ որս պատասխանեց անայլայլն Վասքոյ .
«Ի՞նչ կը վախնաք, չէ՞ք տեսներ որ նուա-
ճուած ոլիկանոսը կը սարսի իւր յաղթակա-
նաց գիմաց» :

Հ

Հուսկ ուրեմն հասնելով Հնդկաստան հա-
զիւ 3 ամիս կրցաւ ապրիլ, և իւր ամէն գոր-
ծերը կարգի զնելէ վերջ սկսաւ մի միայն իւր
հոգոյ փրկութեան և Աստուծոյ վրայ մոռա-
ծել : Քահանայ մը կանչելով խոստովանեցաւ,
և թողութիւն ինպես իւր մօտը գտնուող-
ներէն այն ամէն անիրաւութեանց համար

զորս կրնար ըրած ըլլալ առ նոսա : Քոչինի
մէջ (15 գեկտ, 1524) մեռաւ վասքոյ քա-
ջութեամբ , սպոյ և լացի մէջ թողլով զի՞նքը
շրջապատող նաւաստիներն և ընկերակիցքը ,
երջանի՛կ մինչեւ իր մահը , կամն զի իր այն
վերջին վայրկեաններու մէջ կը տեսնէր Հընկ-
կաստանը նուաճուած , և Արեւելքի վաճա-
ռականութեան շահերը երկայն ժամանակի
համար ասլահոված իր հայրենեցը : Մարմինն
առ ժամանակեայ թաղուեցաւ նոյն քաղաքի
մէջ , և 1538ին Յալիաննէս դ թագաւորի
հրամանով փոխազրեցին Լուսիտանիոյ Վի-
տիկէյրա կոչուած փորբիկ քաղաքը , և մեծ
շքով և արժանավայել պատուվլ թաղեցին
կարմեղականաց եկեղեցւոյն մէջ : Դամբանին
վրայ իրեւ յաւիտենական յիշատակ փորա-
գիել տուաւ նոյն թագաւորը հետեւեալ պարզ ,
համառօտ , բայց շատ գովեստներ պարսւնակող
արձանազրութիւնը .

Աստ հանգի մեծ արգնսաւորդն Տնի Վաս-
քոյ կամայ , առւազին կոմն Վիտիկէյրայ ,
գերահնչակ աշխարհադէտն եւ ծովական
Արեւելեան Հնդկաստանի :

Գրեթէ ամբողջ 342 երկայն տարիներ
մնացին վասքոյի նշխաբքը Վիտիկէյրայի ե-

կեզցւոյն մէջ մինչեւ 1880 թուականը : Էմ-
մանուէլ թագաւորը ի յիշատակ վասքոյ կա-
մայի նշանաւոր ճամբորդութեան և Հնդկաս-
տանի ծովային ճանապարհի զիւտոյն , Պե-
լէմի մէջ կառուցանել տուած էր մեծագործ
աբբայրանն Ս. Մարիամ , որ այժմ եւս
Լուսիտանիոյ ամենանշանաւոր հոյակապ շէն-
քերէն մին է : Հնչակապտնծ նաւազնացիս
անունն և զիւտն անմահացնող մեծահռչակ
բանասաեղծ բամունսի երրորդ հարիւրամեայ
զարազրածին առթիւ որ կատարուեցաւ ամե-
նայն շքեզութեամբ 1880ին , պատշաճ հա-
մարեցան և փոխազրեցին յունիս 9ին ան-
սովոր հանդիմակ ինչպէս քամունսի նոյնպէս
և վասքոյի նշխարքը ի Պելէմ և դրին ի
զամբանի Ս. Մարիամ աբբայրանի եկե-
ղեցւոյն մէջ : Լուսիտանացի հարուստ պատ-
մագիր մը¹ կտակով ձգած էր բաւականաչափ
զումար մը կառուցանելու համար Վասքոյի և
քամունսի գամբաններ վերսիշեալ Պելէմի
եկեղեցւոյն մէջ : Երկայ յոբեւեան հանդի-
սից ժամանակ արդէն աւարտած լինելով այդ
գամբանաց շինութիւնն , հանգիստաւոր բացումն
կատարուեցաւ : Լուսիտանական իշերթի մը

1. Simão José Da Luz Soriano.

մէջ հրատարակուեցան այդ գամբանաց պատկերներն , երկուքն ալ ձեւով ու մեծութեամբ իրարու նման գեղեցիկ քանդակուած . վեց առիւծներ ցած պատուանդանի վրայ տարածուած , իրենց վրայ բարձած ունին սիւներով և քանդակներով զարդարուած տապան մը , որոյ վրայ պառկած է վասքոյի անդրին : Նոյն ոճով է նաեւ Քամոէնաի գամբանն միայն կը տարբերի քանդակներով : Քամոէնաինը զարդարուած է բանասեղդի մը յատկ նշանական ձեւերով , իսկ վասքոյինը առադաստաւոր նաւերով և իր ստացած պատուանշանաց նմանահան քանդակներով : Փափաբելի էր կարդալ և գնել աստ նաեւ այդ գամբանաց արձանագրութիւնները , որ շարադրուած են Լուսիտանականք քերթուածի տուղերէն , սակայն պատկերի մէջ որոշ չեն կարդացուիր այդ պատճառաւ կը հարկազրուինք զանց ընել :

Վասքոյի յոբելեան հանդէներն կատարելու զլխաւոր պատճառն և պատրաստողն եղաւ Լիզունայի Աշխարհագրական Ընկերութիւնն : Այդ յոբելեանն կատարողը Լուսիտանիան չէր միայն այլ մասնակցեցան զրեմէ Եւրոպայի բոլոր տէրութիւնները : Ծովածաւալ թակոյի ընդարձակ աւազանին մէջ

խարիսխ նետած եւրոպական զրահաւորաց կայմերն զարդարուած զանազան ազգաց զոյնզգոյն զրօշակներով հրապուրիչ տեսարան մը կը կազմէին : Գրական և բարձրաստիճան անձինք ալ զանազան զիւտերով և զրուածքներով մասնակցեցան այդ հանդիսից : Հոովմայ ազնուականներն ալ մաքուր ընտիր թզթէ կազմուած տեսարի մը մէջ , իւրաքանչիւր ոք առանձին էջերու վրայ զրած , իրենց սրտի մաղթանքներն , նուիրած են Լուսիտանիոյ ներկայ Կարոլոս Աթագաւորին : Ահա այդ նշանաւոր տեսարէն յառաջ բերենք զարուս պարծանք Լեւոն ժամանակագագաղատի զրածը հանդերձայկական թարգմանսւթեամբ .

IV. Exeunte. Saeculo

Posteaquam

VASCUS. DE. GAMA

Intentato. Cursu. Calecutum. Appulsus
Lusitanorum. Imperium. Et. Nomen
Propagavit. Orientalibus. Terrarum. Finibus
Partae. Per. Christum. Humanitati

Auspicato. Reclusis

Immortale. Factum. Gaudet

Roma. Memor

LEO. P. P. XIII

Սահեալ Անցին Չորրի Դարբ
Յորմէհետէ
Վ. Ո. Ռ. Ո. Յ. Կ. Ա. Մ. Ա.
Ընդ Անկոյս Անցեալ Ընդ Շաշիդ
Եւ Մերձեալ Ի Քաղիքոց,
Զշուխտանական Տարածեաց Զանուն
Եւ Զիշանուրիշն,
Բացեալ Զարեւելեան Ծագս Երկրի
Յազդեցուրիշն Գրիստոսիշ Ծագեալ Մարդասի-
րուրեան
Ի Յուշ Աժեալ Հառվմայ, Յնժայ Ընդ Այս
Գործ Անմահական
Լենոն Ժ. Ք. Հ. Ա. Յ. Ա. Պ. Պ. Պ. Պ. Պ. Պ.

Մայիսի կէսէն սկսեալ մինչեւ վերջը տե-
սեցին այդ հանդէսները, Աշխարհագրութեան
Ընկերութեան գահիցի մէջ գումարուեցան
զանազան ուսումնական և գիտական ժողով-
ներ և կատարուեցան բանախօսութիւնք: Բա-
ցուեցան Գեղեցիկ Արտեսափյ, Տպագրական
և Երկրագործական աշխարհահանդէսներ: Կա-
տարուեցան ձրի ներկայացումներ այլ և այլ

թատերց մէջ: Առաջին կարդի մեծ տօնա-
վաճառ եղաւ, որուն այցելեց նաեւ թագաւո-
րական ընտանիքն: Կատարուեցան նաեւ միջ-
ազգային նաւարշաներ, ցլարշաւ, մրցութիւնք
հեծելանույ և հրազինուք նշանառութեանց:

Վասքոյի Քալիքութ հասած օրը որ է մայիս
47, ամենէն աւելի շքեղութեամբ կատա-
րուեցան հանդէսը, բոլոր ցամաքային բեր-
գերէն և պատերազմական նաւերէն միա-
նուագ ահազին շառաչմամբ նեառուեցան 400
թնգանօթաց գնդակներ, քաղաքն ամէն կողմ
գեղեցիկ զարդարուած էր զյնզգոյն զրօնե-
րալ, նուիրական պղինձներն այլ այդ պա-
հուն անդադար իրենց զողանչիւնով ամենուն
ականջներն խլացնելու չափ կը թրթուէին:
Դարձեալ նոյն իրիկունը փառաւորապէս կը
լուսաւորեն քաղաքը և այլ և այլ արուեստա-
կար հրախաղութիւններէ զատ միանուադ կը
պայթուցանեն 4498 Վառօդալից հրախա-
ղութեան փամփուշտներ: Պելէմի Ս. Մա-
րիամ ամբայարանի եկեղեցւոյ մէջ ալ բազմու-
թեամբ կ'երգեն «Զքեզ Աստուած» շնորհա-
կալութեան երգն:

Զանց չընենք յիշելու որ այս յորելինի առ-
թիւ լուսիաանիոյ նամակազրոշմից նախարարն
պատրաստել տուաւ յԱնգլիա 56 զանազան

7541

40

տեսակ նամակագրութիւներ, և քանի մը նամակաբարտեր : Այդ նամակագրութիւները դործածուեցան թէ լուսիտանիոյ և թէ գաղթականութեանց մէջ միայն Յ ամիս, այն է ապրիլ Էն մինչ յունիս ՅՕ : Յորելինի առթիւ հատած են նաեւ մասնաւոր մետալիոն մը¹ :

Կը վերջացընենք մեր խօսքն մաղթելով
Լուսիտանիոյ կատարելու վեռ ներկային նման
ուրիշ յորբելեաններ աւելի շքեղ և աւելի
պայծառ կերպով, որոց ներկայ գանուին և
մասնակցին ոչ միայն մերձաւոր Եւրոպիոյ,
այլ և Արեւելքի փոքր ազգութեանց զրոշա-
զարդ նաև են, որոնց մէջ փափաքիմք և յուսամք
տեսնել նաեւ մեր եռագունեանը . . . :

1. Յիշենք նաև որ այս յորելինի առթիւ
Քամոէնսի քերթուածէն իբրև նմոյշ երեք առւն
հայերէն թարգմանեց Հ. Արսէն Դաշիկեան, և
Joaquim de Araújo փորթուկալերէն յառաջաբա-
նով մը, յորում խօսուի վանաց վրայ, հրատա-
րակեց զայն հետեւել վերնագրով «Tres Estro-
phes de Camões tradusidas em Armenio ».

0003543

2013



ՀՀ Ազգային գրադարան



NL0003543

